

ԾԻՄԱԳԻՏՈՒԹԻՒՆ

(Նորայր Արք. Պողարեան)

Գրախօսեց՝ Գրիգոր Ռոկամեան

Դադարէ մը վերջ Ս. Վարդան Մատեմաշարը շարժման մէջ է կրկին, համբութեամ Աերկայացմելով « Ծիսագիտութիւն » Խորագրին Անրքե 124 էջերով գրքոյկ մը, աշխատասիրող՝ Տ. Նորայր Ս. Արք. Պողարեան, Երուսաղէմի միաբան, հրատարակութիւն « Թագուհի Թամսը » հիմնադրամի, նիւ Եօր 1990, Ամիաբան՝ Թորգոն Արք. Սամուկեանի, համակարգիչի վրայ գրաշարութիւն՝ Նուպար Քիւփէլեանի, եւ հրամանով բեմիս բարեզան Առաջնորդի՝ « Տեառն Խածակայ Շ. Վարդապետի »:

Տետարբրական է փակագծով մը ուշադրութեամ հրահրել թէ գիրքը կարելի է Ակատել collector's item, որովհետու միայն այս առիթով է որ թեմին Առաջնորդը առաջին ու վերջին ամեամ ըլլալով « հրամանա Տեառն Խածակայ Շ. Վարդապետի » ամունով պիտի արտօնէ հրատարակութիւնը գիրքերու՝ Առաջնորդարանէն:

Ծիսագիտութիւն բառը բաղադրեալ ձեւն է ծէս եւ գիտութիւն բառերուն որ ծամօթութիւնն է Եկեղեցւոյ մէջ կատարուող բոլոր արարողութիւններուն: Անգլերէն բառն ալ՝ Ritual, ունի Առյն թելադրութիւնը որ կը յատկանէ հաստատուած արարողութիւններու դրութիւնը որ կը կիրարկուի քրիստոնէական Եկեղեցիներու մէջ, կամ սինակոկտերէն եւ մզկիքներէն Աերս առհասարակ:

Պողարեան Սրբազնի « Ծիսագիտութիւն » յայտնապես կը վերաբերի Հայ Եկեղեցւոյ, որ կը Վկայէ, կը Վերլուծէ, ու հաստատումներ կ'ըմէ Հայ Եկեղեցւոյ արարողութիւններու սկզբանական աղբիւթերու, ստացուած ձեւաբումներու եւ վերջնական կաղապարումներու մասին, որոնք կը հանգչին Հայ Եկեղեցւոյ 8 ծիսական գրքերուն մէջ՝ Ժամագիրը, Շարական, ծաշոց, Յայսմաւուրը, Տաղարան, Տօնացոյց, Պատարագամատոյց եւ Մաշտոց:

Ըստ թէ ունի 124 էջեր, զորս կարդացի Վեպի մը սահութութեամբ բամի մը ամեամ, անոր մասին գրախօսականով մը ամերադառնալու տրամադրութեամբ: Լեզուն պարզ է, առանց գրական դարձուածքներու, Ախադասութիւնները կտրուկ եւ հաստատումները տեղին, միշտ Ծիւթի սահմաններուն մէջ: Գրութեամ ու խօսքի սա ոճը ու եղանակը շատ ծամօթ են իմծի: Մօտէն կը նամշամ Պողարեան Սրբազնը, կը վերյիշեմ անոր սովորական խօսկցութիւնը, բարոգները, որոնք տարիներու ալեւոյթն վերջն ալ մնացած են Առյնը: Գիրքը Վկայ:

Հայ Եկեղեցւոյ 8 ծիսական գրքերուն առընչաբար, բայլ առ բայլ, համբերութեամբ տեղադրուած են Վկայութիւններ Հայ դասական Հայերէն, արեւելեամ եւ կարոլիկ Եկեղեցիներու հմատանդ գրականութենէն, ժամանակակից Հայ եւ ոչ-Հայ պատմագէտներէն ու գիտմականներէն: Բաւական տպաւորիչ են բւումները աղբիւրագրերուն որոնք գետեղուած են իւրաքանչիւր ծիսական գրքերու գլխակարգութիւններու մօւտքին: Ուշադրութիւն կը գրաւեն իրեր աղբիւր մէջքերուած գրքերուն ամուսներն ու էջերու թիւերը, որոնք կը ծառայեն ամբապղելու արտայայտուած հաստատումները: Բոլորն ալ Գրաբար Լեզուով: Չեմ գիտեր թէ որքան իրենց նպատակին պիտի ծառայէին եթէ անոնք վերածուէին մէր արդի խօսակցական Հայերէնին:

Բժախմնիր այս աշխատանքը անշուշտ արդիւթք չէ կարն ժամանակի մը նիգերում: Տարակոյս չկայ որ շատ երկար տարիներու, թերեւս բւով քան ու աելի, ըմբերցում-Տարակոյս չկայ որ շատ երկար տարիներու, բանասիրողի ախորժակով կատարուած քննարկումներու, եւ անոնց ներու, պրատումներու, բանասիրողի ախորժակով կատարուած քննարկումներու, ամունց բովն ի վեր մէկ կողմ դասաւորուած Աօթագրութիւններու ամփոփ մէկտեղումն է ամիկա:

Երուաղեմի Ս. Աքոնյ Ձեռագրաց Մատենադարանի իր տեսչութեամ տարիները՝ Պողարեամ Սրբազնութեամբ շահագործած է առաւելագոյն համեմատութեամբ: 1952-էն ի Վեր մինչեւ 1979 ու ամդիմ, գրեթե ամբողջաբար, հրատարակած ուսումնասիրութիւնները, եւ աւելի քան 10-13 Ձեռագրաց Ցուցակներու հատորները արդարեւ իրաւ վկայութիւններ են մեղաւազան սրբազն աշխատողիմ՝ արդիւնաւորութեամ: Եւ մտածել որ, կեդրութացում պահածող այս իրագործումները կատարուած են արաբ-խարայէլեամ մշտատել ընդհարումներու, եւ վաճական կազ ու կույտներու ջլատող պայմաններու մերքեւ: Պատիւ իրեն:

Բնականաբար մեկնելով հատորին ունեցած պարունակութեամ բնոյթեն, ամոր ընթերցողներու շրջանակը պիտի ըլլայ սեմ: Զայս կարդացողները պիտի ըլլան ամոնք որոնց պիտի հետաքրքրութիմ Հայ Եկեղեցւոյ ծիսագիտութեամբ: Բամասիրական պատումներու հետամուտ ամհատներ պիտի բղբատեն այս փոքրիկ ուսումնասիրութեամ էջերը, օգտագործելու համար հոմ մէկսեղուած կարեւոր ծամօրութիւնները: Բամասիրական հակումներ ունեցող մը չեմ, բայց եղած եմ ըմբերցող՝ մեր դասական մատենագրութեամ: Այդ ըմբերցումները օգնած են իմծի ծանօթամալու Հայ Եկեղեցւոյ ծիսագիտութեամ մեծ ու փոքր գիտելիքներու: Աչքի առջեւ ումիմ նաև Օրմանեամ Սրբազնութիւնները: Սակայն այս մէկը կը տպաւորէ իմծի գիտելիքներու ամակնակալներով եւ Սերկայացուած նորութիւններով, որոնցմէ քամի մը հետաքրքրական նօքեր յարմար կը նկատեմ յիշատակել ստորեւ:

Ս. Աքոնյն ներս ուսանողութեամս տարիներուն, իմչու չէ՝ մինչեւ այսօր, Ժամազըրքէն՝ « Մեղայ »ի ընդհանուր բանաձեւէն կարգ մը ասութիւններ, որոնց երեւմն արտառոց մեկնութիւններ տուողներ ալ ամպական եղած են, կը մնան ամհասկնալի եւ ամբացատրելի: « Մեղայ ամենայն յօդուածովք մարմնոյն ... » կամ « Վեցեկի շարժմամբ » կը մնան մուք ու անորոշ: Թող ներուի իմծի երբ խոստովամիմ թէ նփրեմ Խուրիի կամ մեր երանաշնորհ Գրիգոր Տարեւացիի Սերկայացուցած մեկսարանութիւնները ամգոհացուցիչները են: Ի վերջոյ, կը մտածեմ որ ի՞նչ գործ ումիմ այդ « Վեցեկի շարժմամբ »ը կամ « մեղաց ամենայն յօդուածովք մարմնոյն »ը, եւլն « մեղայ »ի ընդհանուր բանաձեւին մէջ:

Նորութիւն է իմծի՝ որ « Փառք ի բարձութս » օրիներգութիւնը, որ կը բաղկանայ երկու մասերէ, ամէն առաւօս կ'երգուի Արեւելեամ Եկեղեցիներուն մէջ եւս: Խոկ Արեւելեամ Եկեղեցին կ'երգէ ամոր առաջին մասը պատարագի միջոցին:

Զարմանալի եղաւ տեղեկանալ որ Կիրակմտից « Լոյս զուարք » երգը ուներ յօւնական ծագում: Ըստ Արեւելամի այդ հոգեզմայլ մէմերգը՝ այնքան ժողովրդական Հայ Եկեղեցւոյ մէջ, յօւնարէմն բարգմանուած է Ցովան Մանակութիի կողմէ:

« Տաղեր ու գանձեր » գլխակարգութեամ ներքեւ, զարմանալի է կարդալ Ներսէս Ե. Աշտարակեցի Կաքողիկոսի (1843-1857) գրած մէկ կամոնը – « պատուիրում եմք բահանաներին որ յորդորեմ կամաց Եկեղեցում չլաւ եւ չչշալ, որովհետեւ սուզը հեթանոսաց զործ է արգիլում եմք նոյնպէս Եկեղեցում « գանձ » ասել, որ տրամադրում է դէպի լաց »:

Ս. Աքոնյ թիւ 2027 ձեռագիր Մաշտոցի ծամուցումով Ս. Խաչի Տօմին եւս կարելի է խաղողի օրինութիւն կատարել: Մինչդեռ, կ'ընդունէին որ ատիկա առանձմանորիումներ Ս. Աստուածածնայ Տօմին:

Հայ սուրբերու մասին խօսած ատես, Պողարեամ Սրբազնութեամբ իրաւամբ ցաւ կը յայսոնէ թէ Հայ Եկեղեցին որչափ ժլատ գտնուած է իր ամհատակներուն եւ սուրբերուն համեւպամոնցմտ միայն թիշ թիւ մը առնուած է իր Տօմացոյցին մէջ: 1915-ի ցեղասպանութեամ ամհատակները մինչեւ օրս չեմ հասած Տօմացոյցի դրամ սեմիմ:

Սկրտութեամ կամոնին մէջ (Ս. Աքոնյ ձեռագիր Մաշտոց թիւ 289) զարմանախան հետաքրքրութեամբ կը կարդացուին կիմերու Սերկայութիւնը արգիլող սա տողերը –

« Կիմը իրաւումք չունի մկրտութեամ ատեմ եկեղեցի մտմելու, որովհետեւ իմշպէս որ այր մարդը մարմաւոր ծննդեամ ատեմ տում երթալու իրաւումքը չունի, այնպէս ալ հոգեւոր ծննդեամ ատեմ (իմա՝ մկրտութիւմ) կիմը իրաւումք չունի եկեղեցի մտմելու եւ եկեղեցւոյ արգամդը տեսմելու . . . »:

Լսած չէի որ հարսամեկամ արարողութեամ՝ երբ զիմիմ կը պակսի, կարելի էր մեղք օրհմել եւ հրամցմել հարսիմ ու փեսայիմ:

Մամօք եմք՝ քահամայքաղի կամոմիմ որ կը զործադրուի ի հարկիմ. ամտեղեակ էի քաղմամ ուրիշ արարողութեամ մը զոյութեամ մասիմ որ կը կատարուի յատկապէս սարկաւագմերու քաղմամ առիթով:

« Միսագիտութիւն »ի ըմբերցումը եղաւ վայելք մը որ առիթը համդիսացաւ վերստիմ ետ բերելու յիշատակմեր եւ հաղորդակից ըմելու գիտելիքմերու՝ որոնք մերմ էիմ ատեմօք. Գերաշնորհ Սրբազամը Հայ Եկեղեցւոյ ծառայութեամ մէջ երիցազոյմ ամդամը է. ծամօք գիտակամ աշխարհիմ իր բաժանիրակամ իրագործումներով: Երբ կը մայիմ վեղարի շուրիմ տակ ամոր դէմքի ալիքիմ, կ'ուզեմ ըսել իրեմ. « Սրբազամ Հայր, մի մտածեք ձեր գրիչը վար դմելու մասիմ . . . »:

Նիւ Եօրք, Նոյեմբեր 1990

